

Մ Ա Ղ Թ Ա Ն Բ

Ա Ռ Ս Ո Ւ Ր Բ Ե Ր Ր Ո Ր Դ Ո Ւ Թ Ի Ի Ն Ն

Ս որ ՚ի դուժ խանդաղատիս ՚ի խնամ գոյից հայր գերարուն
 Յար զէս տրխեղծ մեղաշաղախ խնայեցեր յողորմութիւն
 Յարդարութեան շանթից ահեղ տուեսլ առ մեզ Արդիդ սիրուն
 Եւ ջնջեցեր զմեր դատախնիս զնա մասնեալ ՚ի մահ յարիւն :

Տէր դու զմեզ սղորմութեամբ
 Քաւեան և մի արդարութեամբ :

Ընցաք, ո՛ Տէր, ըզուրբ կամօքդ և զօրինօքդ հոգեպարար,
 ճենձերք մեղաց մեգք մորութեանց մթազնեցին զոգիս թշուառ,
 Եւ չարութիւնք մեր և յանցումք սնցին ՚նդ սահման և ընդ կոպար,
 Օ՛ ի ապաշորհ երախտեաց քոց գտաք զարդիս և ցանդ վատթար :

Տէր դու ներեան ինդրեմք ՚ի գուժ,
 Եւ ըզսիրտ մեր սրբեան ընդ փոյթ :

Ո՛վ խաչեալ Տէր Աստու Փրկիչ, դու մարմնացեալ կաարեալ սէր
 Որ վասն մեր յերկնից յերկիր իջեր զենար անձնանուէր
 Ի բանս, ՚ի թուք, ՚ի խաչ, ՚ի մահ քկեցեր զանձնդ մարդոյն ՚ի սէր
 Արպէս նահինիս և զմեզ փրկեա ՚ի դժոխոցն զիւստուներ :

Սարբեա Քրիստոս յանհուն ք՞ սէր,
 Ը զսիրտս, զմիտս և զկամս մեր :

Ո՛վ Հայր, Որդի և Սուրբ Հօգի, Երբորդութիւն և միջնութիւն,
 Ո՛ր որ ՚ի յեր սնդնդահերձ և մուտս արփոյդ ամես անքուն,
 Օ՛ մեզք սնկօք և զթռչեկօք միշտ հաւասար քո զակնարկուն,
 Կոյնեք զՀօր արդարութիւն, ըզէր Արդւոյ, զննամ Հոգւոյն :

Շնչեա առ մեզ, ո՛ Հոգի սուրբ,
 Ը զսիրդ շնորհացդ մարուր և նուրբ :

Ս. Վ. Կեօթիս՝ Եփեսոս :

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Պ Ա Ս Գ Ա Լ Ա Յ

(Շարունակութիւն, տես թիւ 8) :

Ազգայրս շատ մեծ ուրախութիւն
 գգաց Տիրոջ այս շնորհքին համար, զոր
 իրեն բրած կը համարէր : Արովհետև
 այս ցաւը այնպիսի անձի մը վրայ էր,
 որ բաց ՚ի ազգակցութենէ՛ իրեն հօ
 գեւոր զաւակն էր մկրտութեան,
 ուստի իւր մխիթարութիւնը ևս մեծ
 փգաւ : սեաներով որ Աստուած՝ սոքրան

յայտնի կերպով ինքզինքը կը յայտնէր
 այնպիսի ժամանակի մը մէջ, եւրհա
 ւառքը ժողովրդեան մեծ մասի ալը
 տին մէջ բուրսովն մարած կ'երե
 ւէր : Այս ուրախութիւնը այնքան
 մեծ եղաւ, որ եղջօրս սրտի խոր
 քը թափանցեց, եւ Աստուած անոր
 մտքին ներշնչեց զարմանալի խորհրդ.

իսկ անութիւններ հրաշից վերայ, որ իր կրօնական գաղափարը առելի պարզեւեցաւ և կրկնապատկեց այն սէրն առ յարգանքը՝ զոր միշտ ունէր դէպ ՚ի կրօնն ։

Եւ այս անթիւ անոր մէջ անհուն բաղձանք մը ծնաւ շարունակ աշխատիլ անաստուածներուն գլխաւոր եւ անենաթիւր կտրժիքներն առ ճարտար մրտաթիւնները հերքելու ։ մեծ եւ ուանդով կը քննէր հակառակորդաց յառաջբերութիւնները, և իւր բոլոր ուշագրութիւնը դարձուցած էր մի քոյրեր գտնել զանոնք համոզելու, ինքզինքը՝ բոլորովին այս աշխատութեան տուած էր ։

Եւր աշխատութեանց վերջին տարին բուրրովին ՚ի գործ դրաւ այս նիւթիս վրայ զանազան խորհրդածութիւններ հաւաքելու ։ Պակայն Ստուածոր իրեն այս նպատակը և իրեն բոլոր մտածաութիւնները ինքնին աղգած էր, չուզեց որ նա՝ այն նպատակը ՚ի կախատար հասցունէ, որուն գաղանկը անհաս և մեր մտքէն ։

Պակայն աշխարհէն հեռանալը զոր քննութեան տուած էր, չէր կարող արգիլել զինքը երեւել և հանձարեղ տնձինք տեսնելու, որոնք առաձնութեան այս գիտաւորութիւնները ունենալով՝ իւր կարծիքը կը հարցանէին և ճշգրութեամբ անոր կը հետեւէին, և ուրիշները՝ որոնք հաւատքի վրայ տարակոյս ունէին, գիտնալով որ եղբօր միտքը շատ բարձր էր, կուգային անոր խորհուրդ հարցնելու, և միշտ գոհ կը դառնային ։ այնպէս որ այն բաւր անձինքը՝ որոնք հիմա կ'ապրին քրիստոնէական կեանքով, կը վիպեն որ անոր խորհրդոց, տուած անդեկութեանց և բացասութեանց պարտական են իրենց ամեն բարեպետ կենցաղապարտութեամբ ։ (Վանաստու)

թիւնները՝ ուր զինքը՝ շարունակ կը հրաւիրէին, թէպէտ և բոլորն ալ Ստուածասիրութիւնը նպատակ առնէին, սակայն քանի որ հոն գտնուելու ըլլար, առանց վտանգի դուրս չելլու երկիւղը իրեն մէջ կը կրէր ։ և ոչ բովհետեւ խնդք իրեն թող չէր տար մերժել մարդկանց օգնութիւնը, զոր իրմէ կը խնդրէին, ասոր համար ալ ուրիշ հնարք մը գտած էր ։

Իներքուստ մարմնայն վրայ՝ սլաք քաւոր երկաթէ գօտի մը կը գործածէր, և երբ քանի մը ունայն մտած մտնք գալու ըլլար ։ կամ զուարճութիւն զգար այնտեղ, ուր կը գտնուէր, կամատունց նման քաներ պատահէր, արմու կի հարուածներով կը կրկնապատկէր սլաքի հարուածոց օտառ կութիւնը, և այս կ'ընէր իր պարտաւորութիւնը չմտնալու համար ։ Երբ կիրաւութիւնը իրեն այնքան օգտած կար երեւեցաւ, որ մինչև իւր մահը պահպանեց և իւր կենաց մինչև վերջին իսկ վայրկեանը, ուր շարունակեալ ջանոց մէջ էր, որովհետեւ ոչ գրել և ոչ կարգալ կարող էր ։ ասիպուած էր դատարկ մնալ և զուտնքի երթալ ։ Եւ շարունակ կը վստահար որ անգրաղ կեանքը՝ զինքը իրեն նպատակէն չը հեռացնէ ։ Սէր այս ամեն բաները իրեն մահուանէն յետոյ գիտցանք, և առաքինի անձէ մը՝ որուն վրայ մեծ վստահութիւն ունէր, և որուն պարտաւորուած էր ըսել ամեն բան պատշաճութեամբ բացատրելով ։

Այս կենաց խառութիւնը՝ յատուց կուգար այն մեծ սկզբունքէն զոր իրեն վրայ կը գործադրէր, այսինքն հրամայելով ամեն հեշտութիւններէ, որովհետեւ այս սկզբունքի վրայ հիմնած էր իրեն կենաց բոլոր կանոնը ։ Իւր մեծ նակեցութեան սկզբնապարտութեան ՚ի վեր միւս սկզբանէ զործագրութեան

մէջ եւս թերի չէր մնար, որ զինքը կը
 առիպէր բոլոր ունայնու թիւններէ հը
 ըտժարիլ: Վասն զի այնքան ջանադիր էր
 բոլոր անօգուտ բաները նուազեցու
 ցանել, որ կամաց կամաց իրեն սենե
 կին մէջ օժոց կամ գորգ մ'ալ չէր
 գտնուէր, որովհետեւ կը հաւատար
 ար ապիկա կարեւոր բան մը չէր, նոյն
 իսկ վայելու թեան համար ստիպուած
 չէր ունենալ, քանզի իւր մօտ միմիայն
 իրեն մարդիկը կուգային, որոց ձեռ
 քով միշտ կը պակսեցնէր իւր սենեկի
 կօշ կարասիքը: Այնպէս որ անոնք եր
 քէք չէին զարմանար անոր այն տեսակ
 ասպրեւուն վրայ և զոր ուրիշներուն և ո
 յորդոր կը կարդար 'ի գործ դնելս'
 Ահա հինգ ասորուան անցուցած
 կեանքը, երեսուն տարեկանէն մինչև
 երեսուն և հինգ քանդադար աշխա
 տելով 'ի փառս Աստուծոյ, յօգուտ ըն
 կերին և իրեն անձին, ջանալով և ս քան
 զևս զինքը կատարելագործել, և կարող
 է մարդ բռն թէ՛ այս է բոլոր ժամանա
 կը որուն մէջ նա ապրեցաւ, որովհե
 տեւ վերջին չորս տարին զոր Աստուած
 յետոյ իրեն տուաւ, ուրիշ բան չէր՝
 բայց եթէ վիշտ և նեղու թիւն: Աւ
 նեցած հիւանդու թիւնը նոր պատա
 ճած հիւանդու թիւն չէր, այլ մեծ
 անարու թեան մը կրկնութիւնն էր,
 որուն ենթարկուած էր իրեն պատա
 նեկութենէն, բայց այս՝ միջոցիս այն
 չափ ստոտկացաւ, որ վերջապէս զանի
 կա ընկձեց և բոլոր շրմանիս մէջ նա
 մէկ վայրկեան չը կրցաւ աշխատիլ այն
 գործին, զոր ձեռնարկած էր կրճին
 համար և ոչ օգնել անոնց՝ որոնք ի
 րեն կը դիմէին խորհուրդն ու կարծիքը
 հարցանելու, ոչ բերանով և ոչ գրով,
 որովհետեւ իրեն չարարանքը այնքան
 շատ և սաստիկ էր, որ չէր կրնար ա
 նոնց հետաքրքրու թիւնը յագեցուցա
 նել թէպէտ և ջատ կը բաղձար:

Իւր հիւանդու թեանց այս նորո
 գու թիւնը ատամնացաւով մը սկսաւ,
 որ անորմէ քուն ըսածդ բոլորովին բար
 ձաւ: Իւր մեծ տքնութեանց մէջ զի
 չէր մը աննպատակ մտածութիւն մը
 անիտ առաջարկութեան վրայ միտքը
 եկաւ: Այս մտածմունքը ուրիշ մը հե
 տեւեցունելով, և ասոր ալ դարձեալ
 ուրիշ մտածում մը յաջորդելով, այսպէս
 մտածութեանց բազմութիւն մը որք
 իրարու ետև հետզհետէ յաջորդեցին,
 պարզեցին անոր գրեթէ ակամայ այս
 ամեն բաներու լուծու մը և պատճառ
 ները, որուն վրայ ինքը ևս շատ զար
 մացաւ: Այս որովհետեւ երկար ժա
 մանակ կար որ նա իրեն հմտութիւն
 ները շարունակելէն դադարած էր,
 այս պատճառաւ չուզեց որ միայնակ
 զաննք գրէ, այլ պատեհ ժամանակ
 կայ մէջ մէկուն պատմելով, որմէ շատ
 կ'ահնածէր, ամենայն յարգանք և ե
 րաստագիտութեամբ, որով կը պա
 տուէր զայն, այս անձը՝ որ իւր բա
 րեպաշտութեամբ այնքան նշանաւոր
 էր որքան իւր մտաց պատուական
 ձրիքն ու տղնու ատոճմ ըլլալովը՝
 կազմեց և յարդարեց մի ծրագիր, որ
 միայն Աստուծոյ փառաշքը կը վերաբե
 ըրէ: և այս անձը գտաւ յարմար ժա
 մանակ որ զայն գործածեց ինչպէս որ
 շինուած էր, և յետոյ զայն տպել տու
 աւ: Ապայն թէ գրութիւնը և թէ
 սուղագրութիւնը կատարուեցաւ ջը
 տապաւ:

Բայց իւր հիւանդութիւնները՝ ա
 ռանց զինքը մէկ վայրկեան հանգիստ
 թողելու, ստիպեցին զինքը նաեւ, ինչ
 պէս որ առաջ ըսինք, երբէք չաշխատիլ
 և գրեթէ ոչ օրի հետ ալ տեսութիւն
 չէր կրնար բնել: Այնպէս հատարակաց և
 մասնաւորաց ծառայութիւն մտաու
 ցանելու յարգիլուեցաւ, այս ակարա
 թեանը առ թիւս այնու ամենայնիս

երբէք իրեն համար անօգուտ չեղան նորա, և ինքը այնքան հանգարտութիւն և համբերութեամբ տարաւ, անոնք որ կրնանք ըսել թէ Արտուած ինքը այսպէս անօրինեց և այն վիճակի մէջ դրաւ որով պիտի իրեն ներկայանար որովհետեւ այս երկար հիւանդութեան միջոցին երբէք անիկա իւր նը պատահէն չը խոտորեցաւ, միշտ իրեն մորթին մէջ ունենալով այն երկու մեծ սկզբունքները, այն է հրաժարիլ բոլոր զուարճութիւններէ եւ ամեն ունայն բաներէ, Այս սկզբունքները իւր ամենախիստ ցաւին մէջ անգամ մէկ շարունակեալ արթնութիւն կը գործադրէր իւր զգայարանաց վերայ, և կը զրկէր զանոնք ամեն հաճելի առարկաներէ, եւ հարկը ստիպած ժամանակ անգամ սքանչելի ճարտարամտութեամբ զանցառութեան կը տար հեշտարար գործքերը () Իրնակի համար, իւր ցաւերը զինքը փափկութեամբ սպրեւրել կը ստիպէին, սակայն ինքը մեծ հոգ կը տանէր կերակուրները չը խորել, և մենք որչափ կ'աչխատէինք աղէկ միս փնտռել իւր ախորժակը բանալու, սակայն օր մը չըսաւ թէ ահա այս լաւ է, և դարձեալ եզանակին յարմար նոր պտուղ կամ ուտելիք մը կը տայինք, եթէ ուտելէն վերջը հարցունէինք թէ ինչպէս էր, պարզութեամբ մը կը պատասխանէր՝ պէտք էր որ առաջ հարցանէիք, կը խոստովաւ

նիմար բնաւ չընկատեցին, և երբ կը պիտատահէր որ մէկը իրեն ներկայութեանը ինչ և ինչ մտմը աղէկութեանը համար զարմանք կը ցուցնէր, չը կրնար զանոր համբերել և կամ լռել, մարմնագետք կը կուէր զանկից, թէպէտ և անսք սովորական բաներ են, բայց նա կ'ըսէր թէ՛ ասիկա մէկ նշան է որ մարդիկ կերակուր կուտեն իրենց բնորոշ հայնելու, որ միշտ վատութիւն համարուած է, շու այս բանիս մէջ չի նարգ համար, թող չէր տայ որ իր կերակուրը համեմունքերով պատրաստեն, և կամ նորընտրով կամ ազոխաջրով որ կը գնար իւր ախորժակը գրգռել, թէպէտ և բնականապէս այս ամեն բաները կը սիրէր :

Այս կանոնադրեալ սահմաններում մէջ ինքզինքը հաստատելու համար թիրեն առանձնութեան սկզբնաւ որով թեմէն ՚ի վեր զգուշացած էր ստամաքի սի կողմէն, և ուտելու բաները կանոնի տակ դրած էր և այնպէս որ ինչ անորոշ ժակ որ ունենար՝ երբէք կանստ չէր ելնէր, և ինչ բանի որ ախորժակ չուներ՝ անկէց եւս պէտք էր որ ուտէր, և երբ իրեն անոր պատճառը կը հարցունէին թէ ինչու ինքզինքը կը ստիպէր այսպէս, կը պատասխանէր, որ այն ստամաքի անհրաժեշտ պիտոյքն է որ պէտք է տրուի և ոչ թէ աստամաքը հաճեցնելու է :

(Պիտի շարժմանի) և

Խ Օ Ս Ա Կ Յ Ո Ւ Թ Ե Ա Ն Վ Ր Ա Թ

Եթէ մարդիկներէն բիւրը խօսակցութեան մէջ հաճելի կը գտնուին, պատճառը այն է, որ իւրաքանչիւր որ աւելի կը մտածէ, թէ ինչ կերպով խօսի, բան թէ կը մտածէ թէ ուրիշներն ինչ կերպով կը խօսին, և այսպէս

ամեն որ խօսելու կը բաղձայ, բան թէ խօսելու :

Այնու ամենայնիւ խիստ կարեւոր է այլոց խօսակցութեան ունկնդիր ըլլալ, պէտք է ժամանակ տալ ուրիշներուն խօսելու, նաեւ համբերել իրենց